

շուրջ զպարսպօքն յարձակեցան, եւ զայն աղմուկ եւ աղաղակի վերայ քաղաքին հասուցանէին, զի որ զօրք պարսպապահի վեր անդ կային, որ ի ներքս՝ որ արտաքսքան զտեղ քան զտարափթանձր եւ արտգ վերուստ ի վայր թօթափէին եւ ինքեանք առ հասարակի ներքս թափէին: — Հեղինակը կըսէ. եւ բարութան տօն պըրջուս = հրձիգ առնէին զաշտարակու. թարգմանիչը կ'ընդլայնէ. զաշտարակու բերդին եւ զամենայն փայտակերտ քաղաքին հրձիգ առնէին. զդրունսն այրէին (սկզբնագրին մէջ քիչ մը վարը՝ օնձ տաշ պընաւ ծուխուուու եւ զմենքենայս եւ զամենայն երեւելի [եւ] երեւելի գործի ի բաց ապականէին, — Եւ զամենայն զինչս եւ զստացուածս եւ զօրէնս եւ զկարգս քաղաքին՝ զայն ի ձեռն առնուին: Տարակոյս չկայ որ բաղմիմաստ բանէի վրայ կը յենու այս ընդլայնումը, փիս. եւ արձակեալ ի ներքս զմնացեալ զօրս՝ առնուին զքաղաքն = էլէ ծէնամենու ծէ տղն լուռի բանէ (= կարգ, կանոն, յօրինուածք, զօրք) պրօխաւելաթօնու տղն ուլու: — Հ. 37. “Մինչեւ զժմոթէս եկին գտին փախուցեալ թաքուցեալ ... զնան եւն, փիս. “Եւ զժ. զթագուցեան = չաւ տօն Դպօթեօն ձուքչքրումքնու: — Հ. 38. “Օրհնութեամբ ցծութեամբ գոհութեամբ ուրախութեամբ: Բացատիպներն սկզբնագրի մէջ չկան: — “Որ մեծաւ քաջութեամբ քաջ անուամբ զյաղթութիւն պատրաստեաց ի ձեռն խրայելին, փիս. “որ մեծապէս բարի արար խրայելի եւ չնորհեաց նմա զյաղթութիւն = տփ մեշալաւ ևն ըրշտունտւ տօն ՞/ չաւ տօն նեկու աստօն ծիծուու:

(Ըստ Հայութիւնի)

Հ. Ս. ԿՈՒԵԱՆ



ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՐԱՅ ԳԵՂԵՑԻԿԻԿ

ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՌԻՍՈՒՄ-ՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

(Ըստ Հայութիւնի)

Հայ ղիցուհիները:

Քանի որ Ծամիրամի առասպելը մեր ազգային մշակութիւն համար օտար տարր մընէ, խնդիր է այժմ թէ ինչ էր իր նախորդ դիցուհոյն անունը: Այս հարցը մեր դիցաբանութեան համար շատ աւելի կարեւորութիւն ունի քանի նիքնին իսկ Ծամիրամի առասպելը, որուն ազգեցութիւնն՝ ինչպէս վերը արդէն դիտեցի եւ մեզի տրամադրելի ժողովրդական աղբիւներէն ալ կը տեսնուի, տեղական եղած է աւելի եւ իրբեւ հայ ժողովրդական առասպել տեղական ալ մնացած է: Հայ Արային նախնական սիրահարը հայ ղիցուհի մըն էր, ասոր կասկած չկայ: Դժուարութիւնն այժմ անոր ինքնութիւնն որոշելու մէջն է, զամն զի դժբախտաբար որոշքան մը չեն հաղորդեր այս մասին ոչ ազգային եւ ոչ ալ օտար աղբիւները: Սակայն եւ այնպէս կ'ուզեմ չօշափել այստեղ այս շատ հետաքրքրական հարցը, ոչ այնչափ ճշմարտութեան հեռապատկերէն մղուած՝ որ մեզի համար տակաւին մշուշապատ պիտի մնայ, որչափ այն նկատումով, որ ճշմարտութեան հեռուէն մօտենալն ալ դրական արդիւնք մըն է, որ՝ ով գիտէ թերեւս ապագային անակնկալ հետեւութիւններու աղբիւր ալ ըլլայ: Այս տեսակէտով ամենապարզ ճամբան է հայ դիցուհիները թուուցիկ ակնարկով մը աչքէ անցընել, ի հարկէ մտադիր ըլլալով աւելի այն տեսագծերուն եւ երեւոյթերուն, որոնք զմեզ մեր նպատակին համենալու կ'օգնեն:

Հայ Պանթէոնին մէջ միայն երեք դիցուհիներ կան, այսինքն՝ Կանէ, Անահիտ եւ Աստղիկ, որոնք երեքն ալ զգայական սիրոյ աստուածներ են. առաջինն ու վերջինը իրենց բնութեամբ եւ ծագումով, իսկ միջինը՝ ըլլալով նախնաբար պարսկական ջրոյ աստուածութիւն մը՝ սիրոյ նկարագիրը ստացած է աւելի Պարսկաստանէ դուրս Հայաստանի եւ յառաջակողմեան Ասից

ուրիշ երկիրներու մէջ: — «անէի մասին հայ միակ վաստակելի աղբեւը Ագաթանգեղոս է. այն ալ մէկ տեղ միայն կը յիշատակէ դիցու հիս իբր գուստը Արամազդայ եւ կը պաշտուեր Թիշն աւանին մէջ¹: Մակարայեցւոց Բ. Գրքին մէջ ալ կը հանդիպինք անուանս, որ դժբախ. տարար հայերէնի մէջ աղաւաղուած ձեւով աւանդուած է. Ա. 13. «Եւ անդէն անկան Կործանեցան շուրջ զԱնանեայ տաճարաւն, ի խորհուրդ յիմարութեան խորհեցան նորա զՆենմեայ տաճարաւն, : «Նենմեայ» գրչագրական սիսալ է, ինչպէս շատ լաւ կը դիտէ դոկտ. Կոդեան², իսկ «Անանեայ», յուն. բնագրէն ըլլալու է. վասն զի յուն. 19, 55 եւ 93 ձեռագիրներն ալ ո՞դի՞ «Անագաւա» կը կարդան: Ագաթագեղոսի յունարէնը անէի փոխարէն Աթենաս ունի, ուսկից Հոփման³ եւ Գելցեր մոլորած հայկական Նանէն պատերազմական դիցուհի կը համարին: „Sie scheint demnach, կ'ըսէ Գելցեր, in Armenien im Gegensatz zu Anahit der mütterlichen Gottheit, mehr den jung fröhlich herben Charakter der Kriegsgöttin gehabt zu haben⁴.“

Սակայն այս եղբակացութիւնը անհիմն է, վասն զի հայկական պատերազմի աստուածը Վահագն էր, իսկ իգական աստուածներու մէջ Խնդիր կրնայ ըլլալ աւելի Անահայ մասին, որուն հայ թագաւորները սովոր էին պատերազմին յառաջ ու վերջը զոհ մատուցանել եւ զօր նաեւ մայր եւ պաշտպան Հայաստանի կ'անուանէին. մինչեւ Նկատմամբ Նման յիշատակութիւններու չենք հանդիպիր: Իրեն ծագում իսկ որ եւ է ներքին պատճառ մը չընձեռներ իր Աթենասայ հետ նոյնացման: Ըստ որում Նանէ սումերա-բարելական աստուածութիւն մըն էր եւ կը համապատասխանէ աւելի բարելական Միլլիթա եւ սեմական Բիլիտ կամ Բաալիս դիցուհւոյն եւ կը Նկարուէր սովորաբար մերկ, տղայ մըն ալ ձեռքը կուրծքին սեղմած: Ուրեմն Նանէ բեղմաւորութեան եւ զգայական սիրոյ դիցուհին էր, պաշտօնով անբարոյական եւ նկարագրով՝ զուրկ արութեան բարոյական եւ պատերազմի որ եւ է գծերէ: Պաշտօնատեր պատերազմին էր Ուրուգ Նշանաւոր քաղաքը, ուսկից

Քրիստոսէ յառաջ մերձաւորապէս 2000ին իր արձանը յափշտակուած նւ Շօշ փոխադրուած էր, բայց յետոյ Ասուրբանիբաղ դարձեալ Ուրուգ զետեղեց: Թագղաթբաղսար Գ. դիցուհիս Բաբելոնի տիրուհին կ'անուանէ¹, բայց կը պաշտուէր նաեւ Կիսուէի, Միջագետքի եւ Ասորիքի ուրիշ տեղեր: Արդ այսպիսի դիցուհի մը Աթենասայ նման մաքուր եւ այրական նկարագրով դիցուհւոյ մը հետ նոյնացընելու համար թարգմանչի մը գրչի մէկ խաղէն աւելի բան մը պէտք է, թարգմանչի մը, որ հայ աստուածներուն ինչ ըլլալու մասին թերեւս գաղափար անդամ չունէր:

Մտոյդ է այս կէտիս մէջ Ագաթանգեղոսի թարգմանիչը իր կողմն ունի նաեւ Խորենացին², որ զարմանալի կերպով ոչ միայն Նանէ, այլ եւ Ագաթանգեղոսի յիշած ուժ մեհեաններու դից հայկական անունները Ագաթանգեղոսի յունարէնին պէս յունական անուններով կ'աւանդէ եւ այն՝ միեւնյն սիսալ մերձեցումներով: Այսպէս «Նանէ-Աթենաս, ի դէպքէն դուրս» Տիւրեկորին քով ալ Ապողոն կը թարգմանուի³, մինչ աւելի Հերմեն կը պատշաճէր եւ կամ Միհրի դ'մաց Հեփեստոս կը դրուի առանց համեմատութեան ամենափքիկ կոռուանի մը: Այս երեւյթին մատադիր եղած է նաեւ Կարիկեր⁴: առանց սակայն ասոր պատմական արժեքն Ճշգրտելու փորձ ընելու (անդ, էջ 9): Իմ կարծիքով դժուարութիւննը հոս պատմականէ աւելի մատենագրական է, վասն զի Խնդիրը պարզապէս մէկուն մի. սէն կախում ունենալու վրայ է եւ քննադատութեան նժարը որ կողմն ալ հակի, չի կրնար Նանէի Աթենասայ, ինչպէս նաեւ Միհրի Հեփեստոսի հետ նոյնացումը նուիրագործել՝ անոնց պատմական արժեք տալով:

Ո՛վ է արգեօք օգտուողը՝ Խորենացին թէ Ագաթանգեղոսի յունարէն թարգմանիչն, որ ըստ երեւյթին հայ մըն էր եւ ծանօթ նաեւ հայ մատենագրութեան: Վերջին հնարաւորութեան դէմ միայն մէկ գլխաւոր դժուարութիւն կայ, այսինքն՝ Ագաթանգեղոսի թարգմանութեան ժամանակը, որ տակաւին անորոշ է: Բա-

¹ Schrader, Keilinschriften und Geschichtsforschung, էջ 107:

² Ա. Խորենացի, էջ 127:

³ Դեղփիսի Բիթեան Ապողոնի պատգամախօսները եւանդեր ու է Արեւելա: աստուծոյս Տիւրի հետ նոյնացման գլխաւոր պատմակը հաւանորէն այս է:

⁴ Հեթանոս Հայաստանի ութ մեհեաններն Ագաթանգեղոսի եւ Ա. Խորենացւոյ համեմատ (Ազգ. Մտն. 1.Ե), Վիեննա 1899, էջ 23—25:

¹ Ագաթանգեղոս, էջ 410¹

² Մակարայեցւոց Բ. Գրքին հայերէն թարգմանութիւնը, Հանդ. Ամս. 1922, էջ 347²

³ Auszüge aus syrischen Akten persischer Märtyrer, Leipzig, էջ 134³

⁴ Zur armenischen Götterlehre, էջ 124⁴

նասէրները զայն սովորաբար ջրի դարու գործ կը համարին, նկատելով մանաւ անդ յունարէն լեզուին նկարագիրը. այս պարագային բնականաբար խորենացին յունարէն Ագաթանգեղոսը չէր կրնար տեսած ըլլալ: Անոր համար կարիէր կը միտի կարծելու թէ օգտուողը խորենացին եղած ըլլայ՝ կամ Ագաթանգեղոսի հայ բնագրին լուսանցքէն եւ կամ անոր յունարէն թարգմանութենէն: Երկրորդ կէտը ինձի շատ խնդրական կ'երեւայ, վասն զի եմէ ծանօթ էր խորենացին յունարէնի, այն ատեն ինչո՞ւ պիտի չօգտուէր իր Պատմութեան մէջ նաև յոյն մատենագիրներէն, որոնք այնչափ թանկագին ծանօթութիւններ կը հաղորդեն Հայաստանի մասին: Կարծեմ թէ կարիէր ալ մէկն է այն զիտնականներէն, որոնք փաստացի կերպով ցուցուցած են թէ խորենացին յունական աղբիւներէ ինչ որ ունի, ամէնն ալ առ հասարակ հայ թարգմանութիւններէ քաղած է: Աւելի հաւանական է կարիէրի մի ս կէտը՝ լուսանցագրութիւնը, որ մէր հին գրականութեան մէջ շատ մեծ դեր խաղացած ըլլալուն կրնար հետեւաբար նաեւ խորենացւոյ իրը աղբիւր ծառայած ըլլալ: Կայ սակայն նաեւ ուրիշ հնարաւորութիւն մը, որ նոյնպէս արհամարհելի չէ: Այսօր գիտականներէ բաւական լուսաբանուած ինդիր մըն է հայ Ագաթանգեղոսի խմբագրութիւն ըլլալ: Որուն զիմաստոր ապացոյցներն կ'առնուին ինքնին Ագաթանգեղոսէն, բայց զ լիսաւորաբար անոր յունարէն թարգմանութենէն, որ բաւական տարբերութիւն ունի հայ բնագրէն: Յունարէնի մէջ համառօտ է օր. համար վարդապետական մասը, մինչդեռ ասոր հակառակ պարթեւական պետութեան կործանման մասին պատմական թանկագին հատուած մ'ունի, որ հայ բնագրին մէջ զանց առնուած է: Արդ կրնայ ըլլալ որ խորենացին տեսած ըլլայ Ագաթանգեղոսի այս հին բնագիրը, որուն մէջ թերեւս դից հայերէն անուններու քով նաեւ յունականները գրուած ըլլային:

Ինդիրը ի հարկէ կը մնայ տակաւին քննելի. այսչափը սակայն ստոյգ է, որ խորենացին յունական դից անուններն իրեն առիթ առնլով՝ Հայ մեհեաններու սկզբնաւորութեան մասին պատմութիւն մը ստեղծած է, որ աւելի ծալըանկար է քան պատմութիւն: Արշափ կ'երեւայ, հայ մեհեաններուն մեծամասնութեան Հայաստանի արեւմտեան սահմանին վրայ զըտնուիլը խորենացւոյ մատգրութիւնը գրգռած է բաւական. եւ որովհետեւ իրեն ծանօթ էր նաեւ թէ Տիգրան Մեծ յունական քաղաքներ կողոպ-

տած եւ աւարը Հայաստան փոխադրած է, այլ եւս ազատ ասպարէղ բացուած էր իր բազմաստեղծ երեւակոյութեան: Աւարի նիւթ կ'ըլլան յունական գրեթէ բոլոր աստուածութիւնները՝ որոնց արձաններուն ընկերանալ կու տայ մինչեւ իսկ յոյն քրմբը, որոնք սակայն Հայաստանի սահմանին վրայ կանգ կ'առնուեն եւ որպէս զի աւելի յառաջ չերթան, իրը թէ պատգամ կը հանեն լսելով որ աստուածներն աւելի ներսերը չեն ուղեր փոխադրուիլ, ահա թէ ինչո՞ւ համար հայ մեհեաններուն մեծ մասը ըստ խորենացւոյ Բարձր Հայոց արեւմտեան երկու գաւառներու մէջ հիմնուած են: Յոյն քրմբը միայն մէկ զիւում ըրած են եղեր, թոյլ տալով որ Հերակղէսի արձանը Աշտիշատ զետեղուի, քանի որ Աստղեկի անոր տարիփաւորին մեհեանը հօն էր¹, Այս երեւակայական կարկատանքէն չափելու է նաեւ Նանէի Աթենասայ հետ նյոնացման արեւերը, ուստի եւ որչափ որ ալ դիցուհուս հայ հողին վրայ ստացած պատկերը բնորոշելու մէջ դժուարութիւններու բախինք, ներելի չէ երբեք իրեն տեսագծեր վերագրել, որոնք իր՝ մեզի ծանօթ էրութեան հակառակ են: Այս պատճառաւ բոլորովին անօգուտ է կարծեմ դիցուհուս եւ Արայի միջեւ սեռային որոշ աղերս մը վրնտուելը: Ուր փաստեր կը պակսին, հօն կը դադրին նաեւ միացման փորձերը:

Յոյները Նանէ կը միացընեն սովորաբար Արտեմիսի հետ: Կը յիշեմ հոս միայն Պոլիւրիոս² եւ Պիրէն գտնուած մեհեանական արձանագրութիւն մը, ուր Նանէ բացայայտ կերպով իրը Արտեմիսի վերագիր անուն կը գործածուի³: Յովսէպոս Փղաւիոս ալ Մակար. Բ. Գրբին դէպքը յիշատակած ատեն Նանէ Արտեմիս կը թարգմանէ⁴: Յոյն մատենագիրները Նանաւ, անուամբ փախէգական դիցուհի մըն ալ կ'աւանդեն իրը Սանգարիս գետին գուստը եւ մայր Ատտիս աստուծոյն եւ Վիթեղեայ սիրականին, որուն ըեղմնաւորութեան եւ ծննդաբերութեան տեսագծեր ալ կը վերագրուին: Հատ հաւանական է թէ փոխէգականը հայկականին պէս բարելականէն առնուած ըլլայ, ինչպէս առ հասարակ կը կարծուի⁵: Ալիշան մինչեւ իսկ սկանտենաւեան Նաննաւ՝ Բալտի սիրականը, որ ուրիշ տարբե-

¹ Ա. Խորենացի, էջ 127—128:

² Polyb. 31, 11.

³ Michel Clerc, Les Métiques Athéniens, Paris 1893, p. 142—143. Hoffmann, էջ 130.

⁴ Jos. Antiq. 12, 9, 1.

⁵ Zetlin, Roscher, III. Bd., էջ 3. Ալիշան, էջ 298: Հաւատք Հայոց, էջ 298:

րակի մը մէջ նաևա¹ է, դիցուհւոյս հետ համեմատութեան մէջ կ'ուզէ դնել: ծխտելու չեմ համարձակիր, բայց ոչ ալ հաստատելու, թէեւ նկատելով մանաւանդ բալտրի գերմանական Արային դէմքը՝ կը խոստովանիմ, որ համեմատութիւնը մտադրութիւնս շատ գրաւեց: Դժբախտաբար հակառակ իմ ջանքերուս անկարելի եղաւ ուրիշ անդրագոյն ապացոյցներ ձեռք բերել համեմատութենէն գէթ հաւանականութիւն ստանալու համար: Ուստի եւ ստիպուած Ալիշանի բացած խնդիրը մողլով մէկ կողմ, կ'անցնիմ Անահտայ, որ թէեւ նոյնպէս օտար դիցուհի մըն է սակայն կասկած չկայ, որ հայ Պանթէոնին ամենասիրելի եւ ժողովրդական աստուածութիւններէն էր, անոր համար իր մասին տեղեկութիւններն ալ լսու բաւականի առատ են եւ որոշ գծեր ալ ունի իր նկարագրին վրայ, որոնք ստուգիւ մտադրութեան արժանի են նաեւ Արայի առասպելին համար:

Հիւսիսային Պարսկաստանի մէջ գլխաւորաբար կը պաշտուէր դիցուհիս եւ իբրեւ ջոյ դիցուհի որչափ կ'երեւայ Ոքսոս գետին հետ կը նոյնացուէր: Աւեստայի մէջ (Jascht, 5) կը փառաբանուի նաեւ իբրեւ դիցուհի արգասաւորութեան, որ արջառները կը բազմացընէ, կանանց արգասաւորութիւն, ծննդաբերութեան դիւրութիւն եւ կաթ կու տայ եւ արանց ալ օրհնութիւն: Կը նկարագրուի իբրեւ պնդակազմ զեղեցիկ աղջիկ մը, որ գլխուն վրայ աստղներու ուկեպսակ մը կը կրէ եւ ապա ուկեօները եւ ուկեմաննեակ: Դիցուհիս Աւեստայէն վերջը պաշտօնապէս առաջին անգամ յիշողն է Արտաշէս Բ. (404—362) իր համբաւաւոր արձանագրութեան մէջ, ուր կը դրուատէ անոր մեծութիւնը եւ պատմութիւնն ալ կը վկայէ թէ Արտաշէս Բ. շատ աշխատած է դիցուհւոյս պաշտօնին տարածման համար: Ինչպէս կը տեսնուի, Աւեստայի եւ Արտաշէսի մզի աւանդած Անահտայ պատկերը մաքուր է եւ բարոյական, սակայն մեծապէս կը սխալինք, եթէ կարծենք թէ անոր յետագայ ցոփ եւ անառակ պաշտօնը բացառապէս օտար ազգեցութիւններու արդիւնք ըլլայ: Արդասաւորութեան դիցուհիս մը ուշ թէ կանուխ նոյնպիսի գերութիւնք ըլլայ:

Վասն զի զրադաշտական կրօնին բարձրութիւնը, բայց մանաւանդ երկարմատեան դրութիւնը մեծ թումբ էին նոյնպիսի անկման մը գէմ, մինչդեռ պարտուած ազգերէն ոմանք արդէն ունէին լիտի պաշտօնով դիցուհիներ, որոնք իրենց բարի կողմերով Անահիտէն շատ մեծ տարբերութիւն մը չունենալով՝ դիւրաւ ձուլուեցան իրարու հետ թէ պաշտօնով եւ թէ նկարագրով: Այս ձուլման մեծ զարկ տուաւ նաեւ Արտաշէս Բ. պարսկական լայնատարած Պետութեան երկիրներուն մայրաբազաներուն մէջ Անահտայ մէհեաններ կանգնել տալով¹: Արդէն Հերոդոտոս կը նոյնացընէ դիցուհիս բարելական Միթրայի (Մըլիտա) եւ արաբական Ալլատի (Ալլատ) հետ²: Նշանաւոր էր կեւ կեւդիայի Արտեմիս Անահիտ, որ Պաւանանիասէն յայտնապէս իշրծ Արտէմիտօս = Պարսկական Արտեմիսայ մէհեան կ'անուանէ, ինչպէս նաեւ կապագովկից Զեղայի, Պերասիայի եւ երկու կոմանա քաղաքներուն անահտական մէհեանները: Զեղայի մէհեանը կը գտնուէր բարձր գրքի մը վրայ, որ Ստրաբոնի ժամանակ տակաւին Շամիլամի անուամբ: Կը կոչուի եղեր³!

Սակայն Անահտայ պաշտօնը եւ ոչ մէկ ազգի քով՝ մէջն ըլլալով նաեւ Պարսիկները, այնչափ յարգուած է եւ սիրուած, ինչպէս Հայաստանի մէջ: Հայ ժողովրդեան համար Անահիտ ամէն բան էր, անիկա էր հայ երկրին պտղաբերութիւն, գետերուն ջուր եւ անասուններուն եւ մարդկան բազմածնութիւն տուողը, անիկա էր մէկ խօսքով Հայաստանի մայրը, պաշտպանը եւ տիկինը: Ագաթանգեղոս կը պատմէ թէ երբ Ս. Գրիգոր Լուսաւորիչ զից երկրպագութիւն ընել չուզեց, Տրդատ սաստիկ բարկացաւ եւ գրգուած մանաւանդ Անահտայ եղած անարգ անքին համար՝ սպառնաց Գրիգորի «մահ» որ հատանէ զյոյս կենաց մարդկան, եթէ ոչ առնուցու յանձն դիցն պաշտօն մատուցանել, մանաւանդ այսմ մեծի Անահտայ տիկնոջս, որ է փառք ազգիս մերց եւ կեցուցիչ զոր եւ թագաւորք ամենայն պատուեն, մանաւանդ թագաւորն Յունաց, որ է մայր զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան եւ ծնունդ է մեծին արին Արամազդայ⁴: Դիցու

¹ Clemens Alex., Cohort. ad gentes, c. 5. եջ 43 հրու. Potter.

² Herod. 1, 131. Paus. VII. 6, 6.

³ Strab. 12. 2. 7. Հմիտ. նաեւ Պարագաշեան, Պատմ. 167:

⁴ Ագաթ. եջ 31:

հւոյս այս գերակշիռ դիբքը կը տեսնուի իրեն նուիրուած մեհաններէն, որոնց՝ թուով եւ նշանակութեամբ ազգային եւ ոչ մէկ մեհեան կրնայ հաւասարիլ: Կը պաշտուէր Աշտիշատ առանձին մեհեանով մը եւ Արտաշատ պետութեան մ.յրաքաղաքը արքունական պողոտայի մը վրայ, զոր Ագաթանգեղոս բաւական մանր կը նկարագրէ¹: Մեհենատեղի մըն ալ կը յիշէ նաեւ ֆաւստոս աթոռ Նահատայ², անուամբ, ուր քրիստոնէութեան գտարձէն վերջը կը բնակի եղեր Եփիփան Ճգնաւորը: “Նահատայ, Անենետիկի յաջորդ տպագրութեան մէջ Անահատայ սրբագրուած է. բայց ինչպէս գելցեր³ կը դիտէ, Նահատայ, պարսկական ժողովրդական մէկ ձեւն է “Անահատայ, եւ կընար շատ դիրաւ հայերէն ալ գործածուիլ:

Ամենանշանաւորը՝ առանց կասկածի Երիզայի մեհեանն է, որուն մասին բազմաթիւ օտար վկայութիւններ ալ ունինք: Կիկերոն Կ'անուանէ զայն “fanum locupletissimum et religiosissimum⁴. իսկ Պլինիոս մեհեանիս մասին խօսած ատեն՝ Անահատ “Numen gentibus illis sacratissimum⁵, կը յորջորջէ: Մեհեանիս համբաւը այնչափ մեծ էր, որ Դ. Կասիոս եւ Պլինիոս չէին քաշուիր Եկեղեց գաւառը պարզապէս հ 'Անաւուս շամար կամ ըստ Պլինիոսի “Anaestica regio⁶. (= Անահատայ գաւառ) կոչելու, Կիկերոն (անդ), բայց գլխաւորաբար Պլուտարքոս կը պատմէ, որ երբ Պուկուղոս Տիգրանի վրայ քալելու համար Եփրատ գետին սկսաւ մօտենալ տեղացիները վախցան որ չըլլայ թէ Անահատայ հարստութիւնները կողոպտեն Հոռվմէացիները, սակայն նպաստաւոր նշանով մը շուտով հանդարտեցան: Մեհեանին շուրջը դաշտերուն մէջ ազատ կ'արածուին եղեր բազմաթիւ ցուլեր (գոմեշներ)` նուիրուած ինքնին իսկ Անահատայ, որոնք միայն զօհի կը գործածուէին եւ իրենց մորթին վրայ կը կրէին դիցուհւոյն նշանը եւ զիրենք բռնելն ալ արտաքս կարդի գժուարին է եղեր: Արդ Հոռվմէական բանակին Եփրատայ մերձենալու պահուն՝ յանկարծ ցուլերէն մին իրը թէ դիցուհւոյն նուիրուած բլուրին վրայ կ'ելլէ եւ գլուխը խոնարհելով՝ ինք զինքը Պուկուղոսի կը յանձնէ զօհուելու համար. Պլուտարքոսի կարծիքով ասիկա բաւա-

կան կ'ըլլայ տեղացիները հանդարտեցլնելու եւ հաւատացլնելու թէ երկինք Հոռվմէացեներու հետ է¹: Զարմանալի է, որ այս ցուլերու երամակը կար նաեւ Եգիպտոս, հոն ալ հին ատենները երբ մէկը զօհ պիտի մատուցանէր, դաշտ կ'երթար եւ կէս վայրենի ցուլ մը որսալով՝ կը մորթէր, կէսը ողջակէղ կ'լնէր, կէսն ալ քահանաներու եւ ներկայ եղող միւս անձինքներու հետ կ'ուտէր կը սպառէր²: Կիւմոնի իր “Պատական Ուսումնամիրութիւնք”, ուղեգրութեան մէջ վկայածին նայելով՝ Երիզա-Երզնկայի “շրջակայքը, մարգագետիններու վրայ՝ զորոնք կ'ուոգէ գարալիր հօսող Եփրատ գետը, այսօր ալ՝ ինչպէս Պուկուղոսի օրով՝ ազատօրէն կը ճարակին գոմեշներու նախիրները, որոնք Անահատայ-Ցլապահ դիցուհւոյն նուիրուած էին³:

Երիզայի մեհեանին ամբաւ հարստութիւններու մէջ ամենէն աւելի աչքի զարնողը Անահատայ արձանն էր, որ համակ ոսկի էր եւ հաւանօրէն նաեւ բազմաթիւ գոհարներով զարգարուած: Ճայերու տրամադրութիւնները շահագործելու համար էր, որ Պուկուղոս եւ անոր հետեւելով նաեւ Պոմպէոս մեհեանիս խնայեցին եւ թոյլ չտուին որ բան մ'իսկ հեռացուի անկից: Այս ազգային սրբութեան պղծումը վերապահուած էր Անտոնինոսի, որ Յան ամբողջ մեհեանը կողոպտեց եւ ոսկի արձանն ալ իր զինուորները կտոր կտոր ընելով՝ հալեցուցին⁵: Երկու Կոմանաքաղաքներուն Սա-Անահատայ արձաններն ալ ոսկեղենն էին, ինչպէս կը տեսնուի Պուկուղոսի մէկ տեղիքէն⁶, ուր մատենագիրը կ'աւանդէ թէ երկու քաղաքներն ալ Ոսկեղենն Կոմանաք կոչուէին: Ոսկեղենն էին հաւանօրէն նաեւ Հայաստանի Անահատայ նուիրուած բոլոր մեհեաներուն արձանները, այս կը հետեւի ինքնին իսկ Ագաթանգեղոսի դիցուհւոյն տուած “ոսկեմայր”, ոսկեծին եւ ոսկեհատ, Վերագիրներէն: Երիզայինը արգէն որոշ կը յիշէ իրը ոսկեղեն արձան⁷.

¹ Plut. Vita Luculli 24.

² Maspéro, Lectures historiques, p. 71. Cumont, Revue archéol. 1905, p. 28.

³ Պուկուղոսի Ուսումնամիրութիւնք, թարգմ. Հ. Յ. Տարեան [Ազգ. Մատեն. ՁԱ], Վեհնաւ 1919, էջ 357:

⁴ Revue archéol. 1905, p. 28.

⁵ Պլին. XXXIII, 82.

⁶ De bello Goth. IV, 5.

⁷ Ագաթ., էջ 409:

¹ Ագաթ., էջ 404-415:

² Փաւաստոս, 219:

³ Zur arm. Götterlehre, էջ 115:

⁴ Cic. De imperio Pompei 23.

⁵ Plin. XXXIII, 82.

⁶ Plin. V, 83.

Պակեծին Պակեմորս անարիւն զոհեր ալ կը մատոցուէին, այսպէս ծաղկեպսակներ եւ ծառի ծիղեր¹ իրբ նշանակ իրեն ունեցած երբեմի պարզ եւ բարցյասէր նկարագրին: Դժբախտաբար Հայաստանի Անահիտն ալ ուրիշ ոչ-պարսկական երկիրներու Անահիտներու պէս չմնաց ան, ինչ որ էր Աւեստայի գեղապատշաճ, հզօր, բարձրահասակ, գոտեպինդ, մաքուր եւ ազնուազարմ² աստուածային Անահիտը: Սարարոն պատմելէն վերջը թէ Մարք եւ Հայերը Պարսից բոլոր աստուածները կը պաշտեն, մասնաւնդ Անահիտը, որուն մէհեաններ կանգնած են իրենց երկրին զանազան տեղեր եւ եկեղեաց գաւառը, անոր այր եւ կին գերիներ (ծօնկուս չա: ծօնկուս) եւս նուիրելով, զարմանք կը յայտնէ որ հայ ազնուականները պիղծ պաշտօնի համար մինչեւ իսկ իրենց գուստները մէհեաններ կը նուիրեն եւ ապա զանոնք կ'ամուսնացընեն³: Այս պատմուածքը որչափ ալ պատուաբեր ըլլայ մեր ազգին համար, բայց եւ այնպէս պատմական իրողութիւն է եւ բանաւոր պատճառ մ'իսկ չկայ տարակուսի տակ ձգելու համար Սարարոնի արժանահաւատութիւնը, որ ոչ միայն իրեն ժամանակակից դէպք մը կը պատմէ մեզի, այլ եւ ազգաւ դրացի էր Հայոց եւ թերեւս նաեւ ամենահմուտը մեր աշխարհագրութեան եւ ներքին յարաբերութիւններուն: Հետեւաբար Էմին⁴ եւ Ալիշան⁵ զուր տեղ Ագաթանգեղսի ինչ ինչ Խոսքերու վրայ յեցած՝ ամէն ճիդ կը թափեն դիցուհիոյն համեստ պատկեր մը ընծայելու համար: Եթէ Ագաթանգեղս Սարարոնի պատմածներուն մասին լուր ընւնի, պատճառն ուրիշ տեղ ինտոելու է: Կամ ինքը իրեւ Ե՞րդ դարու վերջին քառորդին մատենագիր մը, որուն եւ Հայոց դարձին միշեւ ամէնէն քիչ 160 տարուան անջրպետ մը կար, պայծառ ծանօթութիւն ըսունէր դիցուհիոյն պաշտաման մասին եւ կամ Հայ Արշակունիները արդէն մաքրած էին զայն պղծութիւններէ: Հաւանականը աւելի վերջին է. այսպէս կը կարծէ նաեւ գելցեր⁶:

Բնութեան գդայասէր մօր Ըստի եւ անբարոյական պաշտօնը Հայաստան ալ ողջած էր ուրեմն իր աշխարհաւեր ապականութեամբ եւ ահա այս բախտին բախտական կ'ըլլայ

Անահիտ: Այս տեսակէտով Հայաստանի Անահիտը նոյն է բոլորովին կիւղիայի Արտեմիս-Անահիտայ, պօնտական կոմանայի Մա-Անահիտայ, ինչպէս նաեւ Բաբելոնի Իշղարի եւ ասորական Շամիրասմի հետ: Կարծեմ հարկ չկայ այլ եւս երկարօրէն ցուցընելու թէ Անահիտ հարցը ինչ աստիճանի կարեւորութիւն ունի նաեւ Սրայի առասպելին համար: Ի հարկէ բնաւ չի յիշուիր թէ Անահիտ սերականներ ունեցած, զորոնք միանգամայն սպաննած եւ յարուցած ըլլայ: Սակայն այս լուութիւնը տակաւին փաստ չէ. պակասը նմանութեան որէնքով պէտք է ամբողջացընել: Ինձի ծանօթ չէ բնաւ գդայասէր մայր-դիցուհի մը, որ սիրականներ ունեցած ըլլայ: Նմանութեան որէնքը հոս մեզի համար աւելի ծանրակշուութիւն կը ստանայ, եթէ նկատենք նաեւ մայր-դիցուհիներուս ծառայող քահանայական կարգը, որ իրենց միայն յատուկ էր: Ամենուն գլուխը կանգնած էր քըրմապետ մը, որ դիցուհիոյն նուիրուած բոլոր երկիրներու վրայ անկախ թագաւորի մը պէս կ'իշխէր. ասոր հրամանին տակ կը գտնուէր քըրմերու, քըրմուհիներու եւ ստրուկներու ահազին բանակ մը, որոնց թիւը ոմանց քով մինչեւ 6000ի կը համերէ: Արդ այս տարօրինակ երեւոյթը կը տեսնենք նաեւ Հայ Անահիտ մէհեաններու մէջ, ինչպէս կը վկայէ Սարարոն Երիզայի նկատմամբ, իսկ Ագաթանգեղս բոլոր մէհեաններու համար, երբ կ'ըսէ թէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ կուռքերը կործաննելու համար թագաւորակոն զինուորներով մէհեաններուն մերձենալու ժամանակ, գեւերու (= քըրմերու) ահազին բանակ մը նետերով եւ քարերով կուռելու կ'ելլէր թագաւորական բանակին դէմ:

Հետեւաբար Անահիտ սիրականներ ունենալը տարակուսի տակ չի կրնար ձգուիլ: Կասկած կրնայ յարուցուիլ առ առաւելն Արայի մասին, ենթագրելով գոյութիւնը ուրիշ սիրական դիցացաներու, որոնք կամ մեզի անծանօթ մնացած են եւ կամ՝ եթէ ծանօթ են, տակաւին ուսումնասիրուած չեն այս տեսակէտով: Որչափ ալ իրաւացի ըլլայ այս վերապահումը, գժուաւուն է սակայն ընդունիլը թէ եղած ըլլայ բնաւ ազգային առասպել մը, որուն մէջ Արայ եւ Անահիտ որ եւ կերպով իրարու հետ աղերսի մէջ մտած ըլլան, քանի որ մին սիրող է իր ամբողջ իսկութեամբը, իսկ միւսը սիրոյ զոհ: Եթէ կայ ասոր գէմ ծանր առարկութիւն մը, այն ալ հայկական Անահիտ պաշտօնին համեմատաբար նորագոյն ըլլալն է: Ի հարկէ մեզի

1 Ագաթ., էջ 30:

2 Jascht, S. 64, 78.

3 Strabo XI, 15.

4 Հնախօսութիւնք ի վերայ Հայկական Հեթանութեանց, հայ թարգմ. 1875, էջ 15—16:

5 Հին հուատք Հայոց, 1910, էջ 291:

6 Անդ, էջ 117:

Համար բոլորովին անստոյգ է Շամիրամի պաշտօնին Հայաստան մուտ գտնելու ժամանակը, բայց միւս կողմանէ ու եւ է կռուան մըն ալ չունիք զայն Ընահայ պաշտօնէն վերջը գնելու: Առով բնականաբար կը դժուարնայ օրոշելը թէ Արայի առասպելին մէջ որը որո՞ն յաջորդն եղած կ'ըլլայ: Դժուարութիւնը չափով մը կը լուծուի, Նկատելով Շամիրամի Հայաստանի միայն հարաւային նահանգներու մէջ պաշտուիլը. բաց ասկից ինդիրը Ընահայ Արայի հետ ունեցած յարաբերութեան տեւական եւ Ընդհանուր ըլլալուն վրայ չէ, այլ թէ երկու առասպելներն ալ բնութեամբ իրարու շատ մօտ ըլլալուն՝ այս կամ այն գաւառին մէջ կերպով մը իրարու հետ շփում քննեցած ըլլալու են: Այս ըմբռնմամբ յաջորդութեան հարցը Ընահայ եւ Շամիրամի առասպելներուն համար այլ եւս երկրորդական կը դառնայ, կամ աւելի ճիշտ՝ յաջորդութեան հարցը աւելի Շամիրամի եւ Աստղիկի հայող հարց է:

Շատերը Հովմանի¹ հետեւելով՝ այսօր Աստղիկ ասորական դիցուհի մը կը համարին: Նշնը Ընդհանուր ձեւով ես ալ յիշած եմ “Կրօնի ծագումը եւ դիցաբանութիւն” գործիս մէջ՝ դրդուած զլխաւորաբար ասորական Խառաս = “Քաւքաբթա”, բառին կազմութենէն, վասն զի “Քաւքաբթա”, աստղ բառին նուազական ծեւն է եւ միանգամայն անուն Աստղիկ մոլորակին: Ընուան մասին տակաւին ինդիր կրնայ ըլլալ, իսկ դիցուհւոյն նկատմամբ արդէն ուրիշ կարծիք ունէի եւ այժմ անդրագոյն քննութիւնները զիս անոր մէջ աւելի եւս կը հաստատեն: Աստղիկ հայ դիցուհի մըն է եւ բոլորովին նոյն Արուսեակին հետ, որ՝ ինչպէս վերը յիշուած գործին մէջ² արդէն ցուցուցած եմ, նշն իսկ հնդեւրոպական ծագում ունի: Վասն զի կը համապատասխանէ Ընդհական Արուսիի, որ արշալցոյի դիցուհւոյն “Ushas,” ուրիշ մէկ անունն է³: Աւելայի համաձայն ծայրակարմիր վարդամատն Արուսի-Արուս շնորհալիր կօյս մըն էր եւ գուստը երկնքի, որ երկնքի դռները կը բանայ եւ գիշերը մերժելով՝ ամենուն կեանք եւ ուրախութիւն կը պարգեւէ: Կ'անուանուի նաեւ արջառներու տիրուհի⁴, ուսկից յայտ է թէ

արդասաւորութեան եւ ծննդաբերութեան տեսագծերէն բոլորովին զուրկ չէր դիցուհին: Այս տեսագծերը չկրցան զարգանալ Հնդկաստանի մէջ, վասն զի Հնդկական մտայնութիւնն այնչափ նպաստաւոր չէր իգական աստուածութիւններու: Ասոր հակառակ հայ ց քով յարաբերութիւնները ուրիշ էին: Հայերը Հնդեւրոպական արեւմնութեան ձիւղին պատկանելով՝ իրենց իգական աստուածութիւններու ունեցած հայեացքներն ու զգածումներն ալ աւելի հզօր եւ կենդանի էին, բայց միւս կողմանէ իրենց աշխարհագրական դրբին բերմամբ դրացի ըլլալով նաեւ Ասորեստանցիներուն, Բաբելոնցիներուն եւ փարասիական բազմաթիւ ոչ-Հնդեւրոպական ազգերու, ինկան դժբախտաբար անոնց ազգեցութեան տակ, որով ազգային Աստղիկ-Արուսական դիցուհին ալ կորսցուց տակաւ իր երբեմի շնորհալիութիւնն ու վեհութիւնը եւ եղաւ իշտարի պէս զգայական սիրոյ ամենաստորին բնագդներու դիցուհին: Կը սխալիմ ուրեմն, եթէ ըսեմ թէ ահա այս Աստղիկ-Արուսեակն է Արայի նախնական սիրահարն եւ անոր կեանքին ամէն փուլերուն հետեւողը՝ Պնդել չեմ ուզեր, բայց միւս կողմանէ չեմ կարծեր թէ ասկէ աւելի հաւանական ենթադրութիւն մըն ալ գտնուի: Անշուշտ Աստղիկին եւ Արայի միշեւ եղած սիրային յարաբերութիւնը վաղուց սկսած ըլլալու է եւ այն՝ ազգային հողին վրայ անկախ օտար որ եւ է ազգեցութենէ: Սերմիկները կային, բայց անոնք օտար ազգեցութեան տակ ներկայ կերպարանքն ստացան: Այս ազգեցութիւնը երկու կերպով տեղի ունեցաւ. առաջին շրջանին ազգայինը պարզապէս փոփոխութիւններու ենթարկուեցաւ, իսկ երկրորդին մէջ ինքնին իսկ Աստղիկ-Արուսեակը օտար ազգեցութիւններու սաստկութեան տակ տեղի տուաւ բոլորովին օտար աստուածութիւններու: Այսպէս մուտ գտաւ Շամիրամի հարաւային Հայաստան եւ Ընահիմ Հայաստանի գրեթէ բոլը զլխաւոր մէնհեաններու մէջ: Թովմաս Արծրունին¹ Արտամէտի մէջ Աստղիկի մէնհենի մը գոյութիւնը վկայելով՝ անգին ծառայութիւն կը մատուցանէ մեզի այս տեսակէտով: Վասն զի եթէ հաւատալ կ'ուզենք ժողովրդական զրոյցին՝ Արտամէտ Շամիրամի եւ Արայի առասպելին ակնաղբիւրն է, ուսկից առածուած է նաեւ ուրիշ տեղեր՝ Աստղիկ հոս իր նշանակութիւնը կորսցուց շնորհիւ ասորական ազգեցութեան գերակշռութեան:

¹ Անդ, էջ 136:

² Անդ, էջ 259:

³ Արուսեակին - այս վերջանորումը հայերէն նուազական ձեւն է, հմտու նաեւ Հայու (= Հայի), Արամանետու, Ցոլակ, Ամենենի, Ասողիք եւ Փառնա:

⁴ Orelli II, էջ 18:

¹ Թովմաս Արծրունի, էջ 53:

Թէ Աստղիկ-Արուսեակ իրօք ազգային դիցուհի էր, կը ցուցուի նաեւ անոնց որ անոր յիշատակը դեռ մինչեւ այսօր անշնչելի մնացած է հայ ժողովրդեան մոքին մէջ: Նախ՝ Աստղիկ եւ Արուսեակ ամենասովորական անուններ են այսօր հայ աղջիկներու համար, մինչեւ Համբամ որչափ ինձի ծանօթ է, գոյութիւն անգամ չունի իսկ Անահիտ եւ Կանէ ամենացանցառ դէպքերու մէջ: Երկրորդ՝ Հայ գիւղացւյն եւ միջնադարեան գիտնականին թէ հարցընենք Աստղիկ իր սերնդովլ մինչեւ անգամ դեռ կ'ապրի հայ հովիտներու, անտառներու եւ գաշտերու մէջ եւ իր հրապոյրներովը տակաւին կ'աշխատի իրեն ձգել հայ երիտասարդներ եւ այրեր: Առաքել Սիւնեաց եպիսկոպոսը իր Հուծումն Սահմանաց Դաւթի Անյաղթի գործին մէջ խօսելով յաւերժահարսերու ծագման վրայ, հետեւեալը կը գրէ այս մասին: «Ոմանք ասեն թէ քաջք են եւ այսպէս ասեն, թէ յետ ջրհեղեղին՝ նցի օրդի եղեւ Մանիտոն եւ նոյնպէս դուստր Աստղիկ անուն, եւ յորժամ Աստուած եհարց զնոյ՝ թէ այլ օրդի կամ դուստր ունին: Եւ նա ամաչեցաւ եւ ասաց՝ թէ ոչ. յայնժամ երկու՝ դուստրն եւ օրդին՝ քաջք դարձան, եւ աներեւոյթը եղեն: Վասն այն մահկանացու ասեն զնոսա՝ օր ծնանին եւ մեռանին, եւ ով օր կու տեսնէ զնոսա՝ հանապազ հարսանիք եւ տափ եւ գուսն տեսանին, եւ բնական ունին զգիտութիւն¹, ժողովզական զրոյցը աւանդութիւնս քիչ մը տարբեր կերպով կը պատմէ: անոր համաձայն տապանին մէջ աղջիկ ունեցողը նոյ չէ, այլ իր որդիներէն մին: յետոյ Աստուծոյ տեղ իր հրեշտակն է Աստղիկ աներեւոյթը ընողը եւ որովհյետեւ զրոյցը տապանին մէջ միայն աղջկան մը ծնունդը գիտէ, Աստղիկ մարդիկներու մերձենալով մայր կ'ըլլայ փերիներու եւ յաւերժահարսերու²: Աւանդութիւնս ծանօթ էր նաև Խորենացւյ, բայց գիտնական երեւնալու մարմաջէն բռնուած մեր մատենագիրը հոս ալ առասպելին ժողովրդական գետինը ձգած՝ իր կողմանէ թերոսեան կօշուած Սիրիլայի բերնով կ'ուզէ խօսիլ, որով նոյ կ'ըլլայ Քսիսութրու (Հմմտ. Եւսեբիոս), իսկ անոր դուստրը Աստղիկ եւ օրդիները, Զրուան, Տիտան եւ Յապետ³ Յապետոսիթէ, այսինքն՝ Սիմ քամ եւ Յարեթ Զրուան եւ Տիտան առնուած են Անանունէն, Յապետոսիթէ:

Ինչպէս կը տեսնուի, Աստղիկի ծագման
առասպելը զգալի կերպով քրիստոնէական աղ-
դեցութիւն կրած է հայ ժողովրդեան բերնին
մէջ: Սակայն վայրկեան մ'իսկ չեմ տարակուսիր
ըսելու թէ առասպելը նաեւ այս ձեւին մէջ ա-
մենացայտուն ապացոյն է Աստղիկի ազգային
նկարագրին: — Ինչպիսի մեծ ջանքերու պէտք
եղաւ, մինչեւ որ հեթանոսական կրօնը ջնջուե-
ցաւ հայ մաքէն եւ սրտէն: Մըրճերու եւ զէնքերու
հարուածներու տակ Կործանեցան բագինները,
փշուեցան արձանները, բայց Հայերը չդադրե-
ցան իրենց Երկնէր երկինը, երգելէ, դից երկ-
նային խաղերուն, Կոխներուն եւ Խրամանք-
ներուն մասնակցելէ՝ գէլծ իրենց երեւակայու-
թեամբն ու սրտով՝ քնարը ձեռքերնին եւ աչ-
քով պտտելով այն վայրերն ու տեղերը, որոնք
երգերուն բովանդակութեան նայելով աս-
տուածներուն ժպիտն վայելած կամ ոյժն զգա-
ցած էին: Մաքի այս խաղերն ալ չոգւոց պէս
ցնդեցան: Աստղիկը միայն մնաց, վասն զի այն էր
ամէնէն աւելի Հայուն սիրտը հմայողը. եւ պա-
րագաներն ալ անոր աւելի նպաստաւոր էին,
զորոնք հայ հանձնարը շատ շուտ նշմարեց եւ
զարմանալի ճարտարութեամբ ալ օգտագործեց:
Յաւերժահարսերն ու քաջերը համեմատաբար
անմիաս աւելըրդապաշտութիւններ ըլլալուն՝
Եկեղեցն այնչափ մեծ ծանրակշռութիւն չտուաւ
ասոնց: Արդ հայ ժողովորդը իր քրիստոնէա-
կան գաղափարներուն գոհացումն տալու համար՝
զասոնք ոչ զուտ հօգի կը նկատէր, որ կընար
դիւրաւ շփոթուիլ հրեշտակներու եւ գեւերու
վարդապետութեան հետ, եւ ոչ ալ տեսա-
նելի, այլ՝ մարմնէ եւ հօգիէ բաղկացած,
բայց անտեսանելի: Եւ որովհետեւ Աստղիկ
վաղուց արդէն յաւերժահարսերու մայրը
կը համարուէր, բագիններէն վար առնուած
Աստղիկը եղաւ Աստուծմէ պատժուած Նոյի
աղջիկը եւ նախամայր յաւերժահարսերու
եւ քաջերու: Առասպելին՝ Աստղիկը իր զա-
ւակներով ի միասին մահկանացու համա-
րիլը, քրիստոնէական երկրորդ գոնեաւորումն է
եւ տեղի ունեցած աւելի յետագայ ժամանակ-
ներուն:

Հայ Աստղիկը իրը նախամայր յաւերժաւ-
հարսերու եւ քաջերու շատ մեծ տարբերութիւն
չունի գերմանական Waldfrau լսուած անտառ-
ներու տիկինէն, որ փերիներու եւ յաւերժաւ-
հարսերու գլուխն անցած՝ կ'արշաւէ անտառէ
անտառ, դաշտէ դաշտ եւ մերթ կը վախցուի եւ
մերթ ալ օգնութեան կը կանցուի: Ասոր ծագութիւն

Հին Հայութք, էջ 225

Ազգ. Հանդ. 1900. Եղ 11-12
Եղ 23-24:

3 *Qwint. Supr.* t. 9 23-24.

ալ կ'երթայ կը հասնի մինչեւ զիցաբանական շրջանը եւ հաւանօրէն նոյն է գերակշիռ դիրք վայելող գերմանական դիցուհոյ մը հետ¹: Նման յիշատակութիւններ կան նաեւ Արտեմիսի մասին: Իրեն անբաժին ընկերներն էին յաւերժահարս սերն ու ամազոնները. կը ընակէր աւելի անտառներու եւ ճահճախուտ հովիտներու մէջ կամ կարկաչահոս աղբիւրներու եւ առուակներու քով. ասոնք նաեւ ըստ Վեդայի բնակավայր էին յաւերժահարսներու եւ քաջերու: Արտեմիսի աղդեցութիւնը ամենուրեք էր, դաշտ, պտուղ, կենդանի եւ մարդիկ՝ գլխաւորաբար կիները իրենց ծննդաբերութեան ժամանակ անոր պաշտպանութեան տակ էին: Նշանաւոր էր մանաւանդ իրերւ որսի դիցուհի, որմէ անբաժին էր նաեւ շունը: Իրեն նուիրական անասուններն էին շունը, արջն եւ վարազը, անոր համար ալ վարազի կերպարների տակ կը սպաննէ Աղոնիս, զոր սակայն կը յարուցանէ միանդամայն: Ահա այսպիսի եղած ըլլալու է նաեւ մեր յաւերժահարսներու մայր Աստղիկը, որոն պատերազմի տեսագծերով այրական նկարագիր ունենալուն՝ վկայ է նաեւ Տարօնի մէջ յիշուած Աստղը երդը², ինչպէս նաեւ Սրուանձտեանցի դիցուհոյս մասին հաղորդած զըսցը, որոն համաձայն Արածանւոյ գուռու գուռույ, ըսուած տեղը տակաւին Աստղիկի լոգարան կը կոչուի եղեր: «Եւ քանզի գիշերները լուացուելու սովորութիւն ունէր Աստղիկը, Դաշոնաց սարին վրայ մեծ կրակ կը վառէին տարփաւոր կտրիձները, որոյ լուսով կը գիտէին Աստղիկի չքնաղ գեղեկցութիւնը, հնարած է Աստղիկը, որ մշուշ պատէայն ամբողջ միջավայրը³, իբր պատիժ երիտասարդներու հետաքրքրութեան:

(Շաբաթ-կոմիտէտ)

ԴՊԿ. Հ. Ա. ՄԱՏԻԿԵԱՆ



¹ Դասական մատենագրութիւնը գերմանական Waldfrau համապատասխան գեղեցիկ բառ մը աւանդած է մեզի՝ Տայրէլին, Տայրէլանցոյ, որ տպագիր օրինակին մէջ աղաւազուած եղած է Տայրէլան. ² Զդիթնիսիս ատեն թէ այդեաց շահապետ է եւ զլթենան թէ ձիթենեաց եւ զլայթենուն ամենայն ծառոց շահապետ կոչեն, Ոսկեր. Մեկն. Ես., էջ 274. այս եզդ բառը Վարդանեան կը սրբագրէ իրաւամբ վրայի տանյայ, բառաբնական գիտողութիւններ գր, էջ 86-87:

² Ալիշան, զին հաւատք 301:³ Գրոց բրոց, էջ 97-98:

ՑԵՂԱԳՐԱԿԱՆ

ԲՆԱԿՈՒԹԵԱՆ ԸՆԿԵՐՈՒՄԸ ԱՆԴԻՔԱՎԱՐԱԿԱՆՈՒՄ
ՅԱՑԿԱՊԻՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

(Տևառություն Անտառների ոչնչացման առթիւ:)

— (Շաբաթ-կոմիտէտ)

Բ.

Անսառների վասնգմանն աեսակեալց հրեշտառ գէր կատարեց Անդրկովկասում՝ մի անհրաժեշտ օրէնքի անիմաստ գործադրութիւնը: 1900 թ. կառավարութիւնը ցանկանալով վերջ դնել գիւղական համայնքների մէջ տեղի ունեցող բազմաթիւ եւ անվերջ վէճերին, որոշեց հաստատել իւրաքանչիւր համայնքի վերայ այն հողային տարածութիւնը, որը նա անխափան տիրապետել է մինչ այդ օրէնքի հրատարակութիւնը: Դիւղացիական գործերը վարող տեսեանի (Գубերնսկու ու ուստանական դժուարացութեան առարկան) գատողութեան առարկայ կարող էին լինել միայն բռնագրաւումները:

Կովկասեան Փոխարքան եւ Հրղագործութեան նախարարի լիազօրը, ղեկավարուելով արքունական գանձարանի եկամուտի տեսակէտով եւ մասամբ գիւղական համայնքների հողային կարիքը աչքի առաջ ունենալով, որոշեցին՝ անտառապետութիւնների այն մասերը, ուր անտառները ջնջուած էին, բայց մնում էին հետքեր, արմատներ (թէկուզ գեռ կանանչ) եւ թփեր, նմանապէս այն մասերը, որոնք նուազած եւ նորացած էին, որոնց մէջ սակայն գեռ կային զանազան մեծութեան անտառապետներին, — կցել հարեւան գիւղերի հողարաժիններին, — մի նուեր, որ կատարելապէս գանցաւ եւ դարձաւ: Եւ զիւղերը ուրախութեամբ զիմանըրեցին պետութեան այդ վերաբերմունքը: Մի գիտակից ազգաբնակութեան ձեռքերում